Մաս – 10

Յաւելուած – Appendix (էջ 528)

ուր տեղ կը գտնեն.-

1. **Հայերէնի եզրաբանութիւն – Armenian Terminology** (էջ 529)

   խորհրդածութիւններ, Հայերէնի եզրաբանութեան եւ բառակերտումի մասին, ինչպէս նաեւ կարգ մը ակնարկներ՝ տառադարձութեան եւ գրադարձութեան մասին:

2. **Կրճատումներու ցանկ – List of Abbreviations** (էջ 533)

   ուր նշուած են՝ աշխատասիրութեանս մէջ տեղ գտած կրճատումները կամ համառօտագրութիւնները:

3. **Մատենագիտական ցանկ – Bibliography** (էջ 535)

   ուր նշուած են՝ աշխատասիրութեանս համար օգտագործուած՝ հայ եւ գլխաւորաբար օտար (գերմաներէն եւ անգլերէն) աղբիւրները:

4. **Անուանացանկ – List of Names** (էջ 542)

   այստեղ համատեղուած են աշխատասիրութեանս մէջ յիշուած բոլոր անձնական անունները (թիւով՝ 238), անոնց անգլերէն կամ այլ լեզուներով գրելաձեւերը եւ յաւելեալ հակիրճ տեղեկութիւններ:

5. **Բառացանկ – List of Words** (էջ 577)

   այստեղ համատեղուած են աշխատասիրութեանս մէջ տեղ գտած յատուկ կարեւորութիւն ունեցող եզրերը (թիւով՝ 1348) եւ անոնց հոմանիշ անգլերէն (E) եզրերը, ինչպէս նաեւ կարգ մը բառերու պարագային, անոնց հին-յունարէն (H), լատիներէն (L) եւ գերմաներէն (G) եզրերը:

6. **Արեւելեան կրօնափիլիսոփայութեան եզրեր, աստուածներ ու անուններ –** (էջ 617)
   Terms, Gods and Names in Eastern Religious Philosophy

   Աշխատասիրութեանս Մաս 8-ի յատուկ, ընդհանրապէս՝ սանսկրիտ (սնսկ.), չինարէն (չին.), ճապոներէն (ճապ.), պարսկերէն (պրսկ.), արաբերէն (արաբ.) ... կրօնափիլիսոփայական եզրերը (թիւով՝ 133), աստուածները (թիւով՝ 20) ու կրօնափիլիսոփաներու անունները (թիւով՝ 40):

Վերջաբան – Epilogue (էջ 637)